

AREVELK

ԱՐԵՎԵԼԿ

AREVELK
Siyasi, iktisadi ve edebi
yevmi gazetesi
Galata, Tünel itisafinde, Billur sokak
No. 10

ԲԱՃԱՆՈՐԳԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆՏՐՈՆԱՅ ՏԱՐԵՎԿԱՆ
Թարիխ 700 դ. 1400 դ.
Արտատվում 140 ճր. 250 ճր.
Ավերիկա Զճար 15 ճր.

ԵՆՈՒՋՈՅՆ 40852
ԱՆԿԱԽ ՕՐԱԹԵՐԹ
Telefon 40852

Գալաթի, Թիւնէլի Բուլ
ՀԱՍՏԻՆՆԵՐ Պիլուս Գիտոց, Իւ 10

AREVELK
Quotidien Armenien Politique
Economiue Litéraire
Galata. B. P. 1203

ԵՄԲԱԳՐԱԳՈՍ
ԽՈՐԷՆ ՀԱՍՏԵԱՆ

ԳԵՐՄԱՆ ԵՒ ԶԱՓՈՆ ՈՒՒՏԸ ՃԱՓՈՆ Կ'ԸՍԵ ԹԵ ԳԱՂՏՆԻ ԴԱՅՆԱԳԻՐ ԶԿԱՅ

Իտալիա Անգլիոյ կը հաւաստէ թէ չի մասնակցի գերմանեւ նափոն չԱԿԱՊՈԼՅԵՎԻԿ ՈՒՒՏԻՆ

ՓՅՌԻԹ, 27 — Պաշտօն չըջանակները վճարար կը հերքեն գերմանեւ նափոն համաձայնութեան կցուած գաղտնի գաշնագրի մը գոյու թիւը:

ԱՆԳԼԻԱ ԼՈՒՐ ԶՈՒՆԵՐ
ԼՈՆԾՆ, 27. — Պատկան իշխանութիւնները կը հերքեն թէ գերմանեւ նափոն Մ. Ռիպլիսթօրֆի Մ. Պոլտոյի տեղեկացուց որ գերմանեւ նափոն համաձայնութեան մը պիտի կնքուի:

ՌՍԱԼԻԱ ԶՍԱՆԱԿՑԻՐ
ԼՈՆԾՆ, 27. — Իրազեկ չըջանակները կ'ըսեն թէ իրազեկ գիտարար կը հերքեն Մ. Ռիպլիսթօրֆի Մ. Պոլտոյի տեղեկացուց որ գերմանեւ նափոն համաձայնութեան մը պիտի կնքուի:

ԵՅ՝ ՄՍԱՆ ԱՆ ԿԵ ԶՐԱԿԻՐՈՒՄ
ՓՅՌԻԹ, 27 — Վարչախոյն շախմատի կը հարգեն թէ գերմանեւ նափոն Մ. Պոլտոյի տեղեկացուց որ գերմանեւ նափոն համաձայնութեան մը պիտի կնքուի:

ՊՐԱՆՍ, ՄԱՍՈՒԼԻՆ ԿԱՐԾԻՔ
ՓՅՌԻԹ, 27. — Վարչախոյն շախմատի կը հարգեն թէ գերմանեւ նափոն Մ. Պոլտոյի տեղեկացուց որ գերմանեւ նափոն համաձայնութեան մը պիտի կնքուի:

ՊՐԱՆՍԻՆ ԶՈՒՆԱԿՑԻՐ
ՓՅՌԻԹ, 27. — Վարչախոյն շախմատի կը հարգեն թէ գերմանեւ նափոն Մ. Պոլտոյի տեղեկացուց որ գերմանեւ նափոն համաձայնութեան մը պիտի կնքուի:

ՊՐԱՆՍԻՆ ԶՈՒՆԱԿՑԻՐ
ՓՅՌԻԹ, 27. — Վարչախոյն շախմատի կը հարգեն թէ գերմանեւ նափոն Մ. Պոլտոյի տեղեկացուց որ գերմանեւ նափոն համաձայնութեան մը պիտի կնքուի:

ՊՐԱՆՍԻՆ ԶՈՒՆԱԿՑԻՐ
ՓՅՌԻԹ, 27. — Վարչախոյն շախմատի կը հարգեն թէ գերմանեւ նափոն Մ. Պոլտոյի տեղեկացուց որ գերմանեւ նափոն համաձայնութեան մը պիտի կնքուի:

ՊՐԱՆՍԻՆ ԶՈՒՆԱԿՑԻՐ
ՓՅՌԻԹ, 27. — Վարչախոյն շախմատի կը հարգեն թէ գերմանեւ նափոն Մ. Պոլտոյի տեղեկացուց որ գերմանեւ նափոն համաձայնութեան մը պիտի կնքուի:

ՊՐԱՆՍԻՆ ԶՈՒՆԱԿՑԻՐ
ՓՅՌԻԹ, 27. — Վարչախոյն շախմատի կը հարգեն թէ գերմանեւ նափոն Մ. Պոլտոյի տեղեկացուց որ գերմանեւ նափոն համաձայնութեան մը պիտի կնքուի:

ՊՐԱՆՍԻՆ ԶՈՒՆԱԿՑԻՐ
ՓՅՌԻԹ, 27. — Վարչախոյն շախմատի կը հարգեն թէ գերմանեւ նափոն Մ. Պոլտոյի տեղեկացուց որ գերմանեւ նափոն համաձայնութեան մը պիտի կնքուի:

ՊՐԱՆՍԻՆ ԶՈՒՆԱԿՑԻՐ
ՓՅՌԻԹ, 27. — Վարչախոյն շախմատի կը հարգեն թէ գերմանեւ նափոն Մ. Պոլտոյի տեղեկացուց որ գերմանեւ նափոն համաձայնութեան մը պիտի կնքուի:

ՊՐԱՆՍԻՆ ԶՈՒՆԱԿՑԻՐ
ՓՅՌԻԹ, 27. — Վարչախոյն շախմատի կը հարգեն թէ գերմանեւ նափոն Մ. Պոլտոյի տեղեկացուց որ գերմանեւ նափոն համաձայնութեան մը պիտի կնքուի:

ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐ ՊԵՅՐՈՒԹԻ ԽՈՒՎՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԱՀԱՅ ԶՐՈՅՆԵՐ, ԹԱՄԱՆ, ԿՈՂՈՊՈՒՏ

Պէտք է կը գրեն Հայկի «Նիւրն» թերթին 18 յոյն. թուականով.

Անշուտ ցարդ իմացած կ'ըլլաք կիրակի (15 յոյ) օրու ցոյցերը, որոնք արեւելի յանգեցան և զայն եկան Հայու անունն ալ անխուսափելիօրէն խառնեցին պատասխանատուներու ցանկին:

Կիրակին ի վեր մտաճգի կացութիւն մը ստեղծուած է Հայրուս համար և կ'արդիւն խառնի և անդհանքի մամբը:

Իսլամական ցոյցին յովրդոյ կիրակի գիշերուան տեղույ քրիստոնէականներուն կողմէ կազմակերպուած հակացոյցը կը վերագրուի մեզի, այնքան ճշմարտաման ձեւով մը որ Բարձր Գոմիսը անգամ համոզուած իր տեղեկատուութեան գրասենեակին պէտք կը փութացնէ Ազգ. Առաջնորդարան, Երկու շաբթի օր. ազգաւարելու համար որ Հայերը չէզոք և հանդարտ մնան:

Կ'երեւի Հայրուս մեզքին առատութիւնն է պատճառ որ ամէն յանցանք, զէջ գործ կը վերագրուի մեզի: Ընդհանրապէս ուրիշները կ'ուսն ազոյթ, մեր աղաները կ'առնուին:

Ազգ. Առաջնորդարանը Բարձր Գոմիսը ստեղծուած է Հայրուս համար և կ'արդիւն խառնի և անդհանքի մամբը:

Վարչ մը տարածախոյններ տարածուած են անգոյ հայկ. ցոյցի մը մասին, որ իբր թէ կատարուած է անցեալ կիրակի օրուան ցաւի զէպքերու միջոցին:

Ազգ. Առաջնորդարանը ի վիճակի է հերքելու նման տարածախոյնները, որոնք թէեւ անհիմն բայց կրնան մնասի այս երկրի զանազան համայնքներու բարեք յարաբերութեանց:

Տեղական զբէթ ըլլող թերթերն ալ յերեւածոյ, երեւակայական և զրգոյ լուրեր կուտան Հայերու ըբձ ցոյցերուն, մինչեւ ակտները զիտուած ըլլալուն, կարգ մը չուկաներ կողպուած ըլլալուն մասին:

Կրնայ ըլլալ որ մէկ քանի հայտնի գաղտնիագրութիւն մաս կազմած ըլլան տեղացի ցուցարարներուն և կողպուիներուն, բայց ընդհանրապէս հայկ. թաղերու մէջ ամէն մարդ իր տունը քաջուած՝ անուսարափի մէջ անցուց գիշերը:

Մասնուր գրգռիչ գործակալներ չըլած են հայկ. թաղերը սուտ լուրեր տարածելով, որպէս զի գրգռեն Հայերը և զգործի մղեն:

Հանդարտ անցուած գիշերը մը վերջ, Երեւանի քաղաքին անուսարափի կողպուութիւնները կ'ուսն առնուին մը կողմէ, որ տեսած ձեռքն անցած Հայերը կը ծեծէր, կը խոչտանգէր: Այս կերպով թալանուեցան 20-30 հայ խանութներ և խոչտանգուեցան վիճակուեցան 15-20 հոգի, մինչեւ որ կատարական ուժեր հասան և անգործութիւնը վերադարձուցին:

Խուսան յարձակեցու անցնող ինքնաշարժերու վրայ քարերով ջարդ ու փշուր ընելով անոնց ապակիները: Քարկոծուեցաւ նաև Ազգ. Առաջնորդարանը, որ մէկ քանի վիրտուրուեցան տեղացոյ զարբէն:

Առաջնորդը զիմուեցան ըբու ոստիկանութեան, տեղական և հոգատար իշխանութեանց և ՄիաՖիթին, որ մերժեց տեսակցութիւն մը՝ շուշազած նկատելով պայն:

Այս սասուտ խառնութիւնները կը շարունակուին տակաւին: Իսլամական թաղերու մէջ Հայերը կ'ընթարթուին ծեծի, խոչտանգուի և կողպուի: Ասոնց ուժ կուտան տեղական թերթերու մէջ հրատարակուող անհեօրայ խեղաթիւրուած լուրերը, որոնք աւելի կը լարեն ձեռք տուած յարաբերութիւնները: Հայկ. թաղերը պարտաւոր և հանդարտութեամբ կը զիմուեցան կացութիւնը, բայց մտայն զուժիւնը մեծապէս նկատելի է ոչ-քրիստոնէական թաղերու մէջ քանակը Հայերու վերաբերմամբ կը լսեմ որ երէկ յարձակում գործուած է նաև «ԼՕրիան» թերթի խմբագրատան վրայ: Բոլոր չուկաները և զարգեցները կը մնան փակ:

(Գաղտնիութիւնը կարգալ Գ. Էջ)

Հուկապոյճէվիփ պլոքը եւ իր ուժը

Գերման եւ ճափոն նոր համաձայնութիւնը որ նախորդ օր ստորագրուեցաւ և որուն նպատակն է պայքարիլ միջազգ. պոչէվիթութեան, այսինքն սովէթ Ռուսիայ արտասահմանեան գործունէութեան զէմ, կը կազմէ ուժ մը որ կրնայ մէջտեղ հանել 17 միլիոնեց բանակ մը և 6500 օդանաւէրակցած օդային բանակ մը: Ասոր փոխարէն Ռուսիա ի վիճակի է հանել 20 միլիոնեց բանակ մը զարտադրուած և բաժնի երկու ճակատներու վրայ, 10 միլիոն ձաթնի 7 միլիոնեց ուժին, իսկ մնացեալ 10 միլիոնն ալ ոչինք բանակով գերման բանակին զէմ:

Պագիլ Զահարօմ մեռաւ

ՄՕՆԻԻ ԲԱՐՂՕ, 27.—Սըր Պագիլ Զահարօմ մեռաւ: (Մ. Ս.—Մեծահարուստ ուղղանիթի թագաւորին մահը տարի մը առաջ եւս ծանուցուեցաւ բայց հերքուեցաւ: Արդեօք այս անգամ ալ պիտի կենդանանայ):

Մեծ գործադուլ Անգլիոյ մէջ

ԼՈՆԾՆ, 27.—Մանչէթըրի բամբակի հիւսուածեղէնի 80 հազար գործարարներ որոյնցին Գիկա, 10էն սկսեալ գործադուլ հռչակել, պահանջելով 1932էն ի վեր զեղջուած օրավարձերուն վերահաստատումը:

ՎԱՂԸ ԿԱՐԴԱՑԵՔ ՄԵՐ ՆՈՐ ԹԵՐԹՕՆԸ

Ս րոյ զգլխանքի և կանայքի թուն նախանքի տուած մը, որուն զանազան գրուագիները կը կենդանանան հազուադիւս հրատարակու մերթ մեզի: Անգլիոյ մտ շապատ երկինքին և մերթ Սպանիոյ արեւու եղբայրներուն ու մանաւանդ Հոմի իշխանական ապաւորներուն մէջ:

ԵՐԵՔ ՍԻՐՏ, ԵՐԵՔ ԴԱՅՈՅՆԻ ՊԵՍ

Ուղղուած են նոյն հոգիին: Այս անյուր ողբերգութեան մէջէն ինչպէս պիտի փրկուի երիտասարդ յորտը:

Ան առեղծուածը, զոր անգլիացի վիպագիր Պրէյմ վարպետի գրչով պիտի քննէ, պարզէ ու լուծէ ձեր առջեւ:

ՄՊԱՆԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՍԸ Պայքարը մեղվացած շնորհիւ օդին ԿԱՑՈՒԹԻՒՆԸ

Կառավարական աղբիւրները կը հարգեն թէ Մատրիտի չուրջ գործողութիւնները զբէթէ զարգած են ոչ թէ օդին խառնութեան այլ ազգայնական զօրքերուն յուսալուծման և վնասութեան պատճառաւ:

Իսկ, միւս կողմէ, ազգայնական աղբիւրները կը տեղեկացնեն թէ մայրաքաղաքը աւերակի չարքանելու համար է որ կը խուսափին քուն յարձակուկաններէ:

Ստորեւ կուտանք վերջին զեկոյցները.—
ՄԱՍՈՒԼԻՆՔ, 27.— Մեծ սպայակոյտը հեռուեալ զեկոյցը հրատարակեց:

Մատրիտի ճակատին վրայ հանդարտութիւն կը սիրէ:

Կառավարականներու Սիկուէնտայի ճակատին վրայ յարձակումները ետ մղուեցան: Ուրիշ ճ-կատներու վրայ ազգայնականները կը յառաջանան:

ՄԱՏՐԻՏԻ ՄԵՋ ՍՈՎ ԿԵ ՏԻՐԷ

ԹԱՄԱՎԻՐԱ, 27.— Պարտիայի և Գաղտնիքի ճամբաներուն վրայ ազգայնականները գրուեցան մեծ ինքնաշարժ մը, որով հինգ կիներ սնդեղէն կը փոխադրին Մատրիտի պատերազմիկներուն. այս կիները յայտարարեցին թէ Մատրիտի մէջ այլեւս միայն բրինձ և ոսպ կ'ուտուէին:

ԱՆԳԼ. ԴԱՅԼԻՃԸ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԳՈՒՍԱՐՈՒՄ Կ'ՈՒՆԵՆՍՑ

ԼՈՆԾՆ, 27.— Կէսօրին Գաղտնիք մասնաւոր գումարում մը ունեցաւ: Այս գումարումին այնչափ մեծ կարեւորութիւն տրուեցաւ որ, ուրիշ տեղ ներկայ գտնուելու ստիպուած լուր նախարարներն իսկ ներկայ գտնուելու պէտք տեսան:

Կ'ընթարթուի թէ գումարման նպատակն էր միջազգային կացութեան մասին ի որ քննութիւն մը:

Վերջին պահուն կ'իմացուի թէ գաղտնի զարգեցաւ Սպանիոյ կացութեամբ:

Ֆրանս, Մամուլի օրէնքը կը սեղմուի

ՓՅՌԻԹ, 27.— Խորհրդարանական յանձնաժողովը սկսաւ մամուլի նոր օրինագիծին վիճարկութիւնը:

Նոր օրինագիծը հեռուեալ արմաղարութիւնները կը պարունակէ. թերթերը պատրաստ են անանուն ընկերութիւններու վերածուելու: Կառավարութիւնը իրաւաստ է օտար թերթերու ներածումը և ֆրանս. թերթերու արտածումը արգիլել:

Սուտ լուրերը տուգանքի պիտի ենթարկուին և անուանարկութեան համար աւելի ծանր պատիժներ պիտի զրուին: Մամուլի գասերը փոխանակ երջուեալ զատարներու, սովորական զատարներու կողմէ պիտի տեսնուին: Համայնավարները անբաւական կը նկատեն այս սեղմումները:

ԻՏԱԼԻՈՅ ՄԵՋ ՀԱՆԴԵՄՆԵՐ Ի պատիւ Հունգարիոյ խնամակալին

ԵՄՓՈՒԼ, 27.— Իտալական նաւատորմը զբէթէ ամբողջութեամբ, բազկացած 100ի մօտ մեծ և փոքր մարտանաւերէ, տողանց կատարեց ինամակալ Հօրթի և Իտալիոյ թագաւորին առջեւ որոնք «Զարա» մարտանաւին մէջ կը գտնուէին Մ. Մուսօլինիի հետ:

Անոնք, նախօրի ժամանած աստի, ընդունուեցան 120.000 զիմուրներու և զանազան ֆաշիսթ կազմակերպութեանց կողմէ:

Համայնավարները կը գործեն Եուկոսլաւիոյ մէջ

ՊԵՒԿՐՈՍ, 27.— Ոստիկանութիւնը Այրամի մէջ երեւան հանց համայնավար կազմակերպութիւն մը որ բազմաթիւ վայրերու մէջ ճիւղաւորութիւններ ունի: 134 հոգի ձերբակալուեցան:

Փաթրօններու եւ սէնսիֆաներու միջեւ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԵ ԽՁՈՒՆ

ՓՅՌԻԹ, 27.— Բանակցութիւնները խղուցան բաթրօններուն և սէնսիֆաներու միջեւ որովհետեւ փաթրօնները անընդունելի գտան գործարարներու պահանջները: Փաթրօններու սէնսիֆային նախագահը Մ. Պլոմբի զիմեջ բացատրելու համար իրենց մեթօմին պատճառները: Մ. Ղլում պատասխանեց: «Մանրակերտ որդու մը տուիք, ես ալ իմ որդու մս պիտի տամ»:

ՓՅՌԻԹ, 27.— Մ. Տալաթին և Զօր. Կամէնը Փարիզ փոխադրող փաթրօններին մեքենավարը նշարեց որ շատ մը նշաններ խանդարտաց արով արկած մը հաւանական էր եթէ մեքենավարը զգուշութեամբ չէր: Կ'ընթարթուի թէ մանփորձի մը նպատակաւ այս նշանները խանդարտուած էին:

ՀԱՅ ԵՒ ԹՈՒՐԿ ԼԵԶՈՒՆԵՐՈՒ ՊՐԱԳՆՈՒԹԵԱՆ ԵՈՒՂ

(ՊԵՏՐՈՍ ՔԵՐԷՍՈՒՅԵԱՆԻ ՀԵՏ)

Գ.

«Ես» — այժ, ստուգիչ:
(Ուշագրու է որ Քերեսթեանն չէ նշանակած հայերէնի «այժ» ն որուն ուրի մէկ ձեւն է՝ «այժ» վրդարակ «այժ» — այժ-ի իմաստով, թէև կարելի է տարակուսական համարել:

«Եսամաք» — 1. գ-ցել, ծածկել, 2. յիշել, գործել, ընել, կատարել:
Ուսկից «Եսամաք» իրար փակելի՛ բայը:

Աճանցանքը՝ «Եսամաք» — չէնք, չիտութիւն, «Եսամաք» — վերնոյ՛ ծածկոց. զոր կը կրէին ներկէրիները ժամանակին: Տեսնել «Եսամաք»:

Հայերէնի «Եսամաք» կամ «Եսամաքան» — գոցել, «Եսամաք» — նոյնը, «Եսամաք» — փակելի:

(Ինչպէս պիտի տեսնենք «Եսամաք» բառի աղբյուրը, Քերեսթեանն մանրամասնօրէն կը խօսի զիբերու սեղանի վրայ «Եսամաք» ձեւով «Եսամաք» փոխառելու, ուսկից ունինք գործածական բազմաթիւ ձեւեր, բայց երբ կը զիմենք թախկին ձեւեր, միջ կարելի կ'ըլլայ գտնել և բացատրել կարգ մը բառերուն իմաստն ու աղբյուրը Քերեսթեանն բառերուն հետ: Օրինակ՝ «Եսամաք», «Եսամաք» կարելի է բացատրել «Եսամաք» կամ «Եսամաք»:

(Հոս ստիպուած եմ որիչ խոստովանանք մը ընելու: «Եսամաք» ձեւը կը ներկայացնէր «Եսամաք» և կը կարծեմ թէ, կը կարելի ընել, և կը կարծեմ թէ՛ կ'ըլլայ ստանալու ձեւ «Եսամաք»:

«Եսամաք» — քող, կամ քող կանայց:
Եկած է «Եսամաք» կամ «Եսամաք» կամ «Եսամաք»:

(Երբ «Եսամաք» ձեւը պարզանք մը չէ «Եսամաք» ստանալու «Եսամաք» ձեւը, ինչպէս «Եսամաք» կը գրենք (կամ կը գրենք Paul ձեւով): Ես ասելի կը նշանակէ այս կարողութիւնը կողմը: Ունինք հայերէնի մէջ՝ «Եսամաք» բացատրութիւնը, կար «Եսամաք» նշանակող, սնցքի իմաստով: Նոյնն է թուրքերէն «Եսամաք» նշանակով, ինչպէս՝ «Եսամաք» — Մատեն:

(Բայց նախակա իմ այս նկատման, ստիպուած եմ գործնական խոստովանելու թէ՛ նմարը բացարձակ չի նկատի իմ կողմն, քանի որ հայերէնի մէջ կը նախընտանք «Եսամաք» իմաստին: Ես ասելու Պէ՛տք է նկատել երկու կարգի յար և նման բառեր: Հարկ է ստանձնելն ուսումնասիրութեան և լուսաւորութեան):

«Եսամաք» (արեւ. թրք.) — տկարանայ:
Տեսնել հայերէն «Եսամաք» — նոյն իմաստով. սակայն իրերէն «Եսամաք» — հիւանդութիւն:

«Եսամ» (ճար) — գահավէժ, բարձրադիր ժայռ:
Ուսկից ստանձն՝ «Եսամ» ուշուղը գիւնի թղարք» — ժայռը կը փոխառնէ որ կը գործի:

Տեսնել բառերէն «Եսամ» — քար, հայերէն «Եսամ», սումերիէն «Եսամ» — բլուր, ևն.:

Ուստի կը գործածեն այս թուրքերէն բարձր ճարձեւին տակ (ժայռ, ժողովուրդ):

«Եսամ» — վերք:
Տեսնել հայերէն «Եսամ» — սպի, մազապէս «Եսամ» — վերք:
«Եսամաք» (արեւ. թրք.) — փայլելի:

Ասիկա ուրի մէկ ձեւն է «Եսամաք» ձեւի հայերէն «Եսամաք», արմատը՝ «Եսամ», կարելի է բացատրել «Եսամ» ձեւով:

«Եսամաք» — վարդ:
(Քերեսթեանն կը կարծէ թէ այս բառին արմատը «Եսամ» է և կազմուած է «Եսամ» կամ «Եսամ» մակաբայական մասնիկով, և որուն

մէջ ու ճիշդ կը համաձայնի հայերէնի «Եսամաք» արմատը կատարելով իմաստով.)

«Եսամաք» — խոշոր վառակ, Տեսնել հայերէն «Եսամաք» — «Եսամաք» (ա. և, թրք. — Զգրիլ):

Բայց սա բառ յունարէնի մէջ՝ «Եսամաք» կամ «Եսամաք» — կաշի, «Եսամաք» — թիւ: Տեսնել հայերէն «Եսամաք» — նոյն իմաստով: Նոյնն է նաև հունարէն «Եսամաք» — նոյն իմաստով:

«Եսամաք» — մանրուք զրամ, արծաթ:
Տեսնել հայերէն «Եսամաք» — «Եսամաք» կը նշանակէ՝ ձերմակ փոքր զրամ:

«Եսամաք» — թաւ, զով:
(Քերեսթեանն բազմաթիւ օրինակներ կը շարէ: Այս բառը ապերստիկ է «Եսամաք» — «Եսամաք» նաև և արդէն ուրի ստիպուած աղբյուրն ունենցած ենք խօսելու: Սակայն սակարգ չէ անգամ մը եւս կրկնելու, ինչպէս ցոյց տուած է հայ գիտուն բանասէրը, թէ՛ «Եսամաք» բառի զիմենք ունինք «Եսամաք» ձեւով: Նոյնպէս «Եսամաք» բառն չիտուած է թուրքերէնի «Եսամաք» — կանաչ՝ բարձր:

«Եսամաք» — քող, կամ քող կանայց:
Եկած է «Եսամաք» կամ «Եսամաք» կամ «Եսամաք»:

(Երբ «Եսամաք» ձեւը պարզանք մը չէ «Եսամաք» ստանալու «Եսամաք» ձեւը, ինչպէս «Եսամաք» կը գրենք (կամ կը գրենք Paul ձեւով): Ես ասելի կը նշանակէ այս կարողութիւնը կողմը: Ունինք հայերէնի մէջ՝ «Եսամաք» բացատրութիւնը, կար «Եսամաք» նշանակող, սնցքի իմաստով: Նոյնն է թուրքերէն «Եսամաք» նշանակով, ինչպէս՝ «Եսամաք» — Մատեն:

(Բայց նախակա իմ այս նկատման, ստիպուած եմ գործնական խոստովանելու թէ՛ նմարը բացարձակ չի նկատի իմ կողմն, քանի որ հայերէնի մէջ կը նախընտանք «Եսամաք» իմաստին: Ես ասելու Պէ՛տք է նկատել երկու կարգի յար և նման բառեր: Հարկ է ստանձնելն ուսումնասիրութեան և լուսաւորութեան):

«Եսամաք» (արեւ. թրք.) — տկարանայ:
Տեսնել հայերէն «Եսամաք» — նոյն իմաստով. սակայն իրերէն «Եսամաք» — հիւանդութիւն:

«Եսամ» (ճար) — գահավէժ, բարձրադիր ժայռ:
Ուսկից ստանձն՝ «Եսամ» ուշուղը գիւնի թղարք» — ժայռը կը փոխառնէ որ կը գործի:

Տեսնել բառերէն «Եսամ» — քար, հայերէն «Եսամ», սումերիէն «Եսամ» — բլուր, ևն.:

Ուստի կը գործածեն այս թուրքերէն բարձր ճարձեւին տակ (ժայռ, ժողովուրդ):

«Եսամ» — վերք:
Տեսնել հայերէն «Եսամ» — սպի, մազապէս «Եսամ» — վերք:
«Եսամաք» (արեւ. թրք.) — փայլելի:

Ասիկա ուրի մէկ ձեւն է «Եսամաք» ձեւի հայերէն «Եսամաք», արմատը՝ «Եսամ», կարելի է բացատրել «Եսամ» ձեւով:

«Եսամաք» — վարդ:
(Քերեսթեանն կը կարծէ թէ այս բառին արմատը «Եսամ» է և կազմուած է «Եսամ» կամ «Եսամ» մակաբայական մասնիկով, և որուն

մէջ ու ճիշդ կը համաձայնի հայերէնի «Եսամաք» արմատը կատարելով իմաստով.)

«Եսամաք» — խոշոր վառակ, Տեսնել հայերէն «Եսամաք» — «Եսամաք» (ա. և, թրք. — Զգրիլ):

Բայց սա բառ յունարէնի մէջ՝ «Եսամաք» կամ «Եսամաք» — կաշի, «Եսամաք» — թիւ: Տեսնել հայերէն «Եսամաք» — նոյն իմաստով: Նոյնն է նաև և արդէն ուրի ստիպուած աղբյուրն ունենցած ենք խօսելու: Սակայն սակարգ չէ անգամ մը եւս կրկնելու, ինչպէս ցոյց տուած է հայ գիտուն բանասէրը, թէ՛ «Եսամաք» բառի զիմենք ունինք «Եսամաք» ձեւով: Նոյնպէս «Եսամաք» բառն չիտուած է թուրքերէնի «Եսամաք» — կանաչ՝ բարձր:

«Եսամաք» — քող, կամ քող կանայց:
Եկած է «Եսամաք» կամ «Եսամաք» կամ «Եսամաք»:

(Երբ «Եսամաք» ձեւը պարզանք մը չէ «Եսամաք» ստանալու «Եսամաք» ձեւը, ինչպէս «Եսամաք» կը գրենք (կամ կը գրենք Paul ձեւով): Ես ասելի կը նշանակէ այս կարողութիւնը կողմը: Ունինք հայերէնի մէջ՝ «Եսամաք» բացատրութիւնը, կար «Եսամաք» նշանակող, սնցքի իմաստով: Նոյնն է թուրքերէն «Եսամաք» նշանակով, ինչպէս՝ «Եսամաք» — Մատեն:

(Բայց նախակա իմ այս նկատման, ստիպուած եմ գործնական խոստովանելու թէ՛ նմարը բացարձակ չի նկատի իմ կողմն, քանի որ հայերէնի մէջ կը նախընտանք «Եսամաք» իմաստին: Ես ասելու Պէ՛տք է նկատել երկու կարգի յար և նման բառեր: Հարկ է ստանձնելն ուսումնասիրութեան և լուսաւորութեան):

«Եսամաք» — լուս, սքանչելի, նախընտանք:

Ուսկից՝ «Եսամաք» — լուս, հայերէն «Եսամաք», զիմենք «Եսամաք», և սանսկրիտերէն «Եսամաք» (այս վերջինը նախագա մասնիկ մըն է, ինչպէս հայերէնի «Եսամաք» և նոյն իմաստն ունին):

«Եսամաք» (կիւր) — բայ:
Տեսնել բառերէն «Եսամաք» և «Եսամաք» — մազ, եղիպտերէն «Եսամաք» — ստուտ վարս: Տեսնել նաև հայերէնի «Եսամաք» և «Եսամաք» բառը:

«Եսամաք» (կրեւ. թրք.) — ստուտ, կարմիր, յաղթանակ:
Տեսնել յունարէն և լատինարէն բառերը, իսկ հայերէն «Եսամաք» — «Եսամաք» — ստուտ, վարս: Տեսնել հայերէն «Եսամաք» — վազել, և «Եսամաք» — «Եսամաք» — պար:

Նման է արաբերէն «Եսամաք» (պարսկերէն «Եսամաք») ուսկից ըստ արաբ-լատինարէնի usnea — քարերու, ծառերու վրայ բուսած պտերը, և հայերէն «Եսամաք»:

«Եսամաք» — ոչ:
Տեսնել յունարէնը, հայերէն «Եսամաք», մոնղոլերէն «Եսամաք», մանչուերէն «Եսամաք», արեւելեան ինչ-պաշտոնի արաբի է և սիբիրացի արաբի լեզուներով «Եսամաք»:

«Եսամաք» — ամառ:
Տեսնել հայերէն «Եսամաք», լիթուաներէն «Եսամաք», սլոնեացիներէն «Եսամաք», և յունարէն «Եսամաք» — նոյնն: Այս բառն չիտուած «Եսամաք» — գրկել (բազմաթիւ)՝ ձմառայ զին)՝ ճիշդ ու ճիշդ կերպով կը համապատասխանէ հայերէնի «Եսամաք» (ուրի-պարսկերէն):

«Եսամաք» — ուսիրի ծուծ:
Տեսնել հայերէն «Եսամաք» — նոյնն ողն — «Եսամաք» ուսիրի և ծուծը: (Տպագրական ոխով պէտք է ըլլայ «Եսամաք», այլ պէտք է կարգ «Եսամաք»):

«Եսամաք» — փրցընել ժողովուրդ, փետտել:
Տեսնել հայերէն «Եսամաք» — քաշել, վրան խոյանալ:

(Բազմաթիւ լեզուներու կողմէն Քերեսթեանն օրինակ բերած է հայերէնի «Եսամաք» բառը, վազել խոյանալ բանը մը վրայ իմաստով):

«Եսամաք» — ծանրութիւն, քիւ:
Թէև հայ բանասէր չէ ինչ-ստակով, հայերէնի «Եսամաք» բառը պէտք է զնել անոր առաջ, ինչպէս կ'ընեն այժմ բազմաթիւ գիտուններ:

«Եսամաք» (ուրուս) — բնական, բնական:
Տեսնել թուրքերէն «Եսամաք» — վայր, ստորերէն «Եսամաք» — մայր հայրենիք, գերմաներէն «Եսամաք» — մայր, որսերէն «Եսամաք» — մայր, յողմամա:

Տեսնել յունարէն «Եսամաք», սանսկրիտերէն «Եսամաք» — յողմամա:

«Եսամ» — հոթ:
(Քերեսթեանն չէ յիշատակած հայերէն «Եսամ» բառը):

«Եսամ» (ճէր) — տեղ, հող հողամաս:
Տեսնել յունարէն «Եսամ» — հող, քաղաքական լեզուով «Եսամ» — նոյնն, սլոնեացիներէն «Եսամ» — յողմամա, լատինարէն «Եսամ» — մակերես, զանգեղէն «Եսամ» — զայտ, սանսկրիտերէն «Եսամ» և «Եսամ» — հող (տեսնել թուրքերէն «Եսամ», հարաւային Աւստրալիա «Եսամ») — հող, հողամաս, հիթիթերէն «Եսամ» — երկիր, հայերէն «Եսամ», թիւրքերէն «Եսամ» — ընդարձակ:

Տեսնել յունարէն «Եսամ» — հող, քաղաքական լեզուով «Եսամ» — նոյնն, սլոնեացիներէն «Եսամ» — յողմամա, լատինարէն «Եսամ» — մակերես, զանգեղէն «Եսամ» — զայտ, սանսկրիտերէն «Եսամ» և «Եսամ» — հող (տեսնել թուրքերէն «Եսամ», հարաւային Աւստրալիա «Եսամ») — հող, հողամաս, հիթիթերէն «Եսամ» — երկիր, հայերէն «Եսամ», թիւրքերէն «Եսամ» — ընդարձակ:

«Եսամաք» — լուս, սքանչելի, նախընտանք:
Ուսկից՝ «Եսամաք» — լուս, հայերէն «Եսամաք», զիմենք «Եսամաք», և սանսկրիտերէն «Եսամաք» (այս վերջինը նախագա մասնիկ մըն է, ինչպէս հայերէնի «Եսամաք» և նոյն իմաստն ունին):

«Եսամաք» (կիւր) — բայ:
Տեսնել բառերէն «Եսամաք» և «Եսամաք» — մազ, եղիպտերէն «Եսամաք» — ստուտ վարս: Տեսնել նաև հայերէնի «Եսամաք» և «Եսամաք» բառը:

Նման է արաբերէն «Եսամաք» (պարսկերէն «Եսամաք») ուսկից ըստ արաբ-լատինարէնի usnea — քարերու, ծառերու վրայ բուսած պտերը, և հայերէն «Եսամաք»:

«Եսամաք» — ոչ:
Տեսնել յունարէնը, հայերէն «Եսամաք», մոնղոլերէն «Եսամաք», մանչուերէն «Եսամաք», արեւելեան ինչ-պաշտոնի արաբի է և սիբիրացի արաբի լեզուներով «Եսամաք»:

«Եսամաք» — ամառ:
Տեսնել հայերէն «Եսամաք», լիթուաներէն «Եսամաք», սլոնեացիներէն «Եսամաք», և յունարէն «Եսամաք» — նոյնն: Այս բառն չիտուած «Եսամաք» — գրկել (բազմաթիւ)՝ ձմառայ զին)՝ ճիշդ ու ճիշդ կերպով կը համապատասխանէ հայերէնի «Եսամաք» (ուրի-պարսկերէն):

«Եսամաք» — ուսիրի ծուծ:
Տեսնել հայերէն «Եսամաք» — նոյնն ողն — «Եսամաք» ուսիրի և ծուծը: (Տպագրական ոխով պէտք է ըլլայ «Եսամաք», այլ պէտք է կարգ «Եսամաք»):

«Եսամաք» — փրցընել ժողովուրդ, փետտել:
Տեսնել հայերէն «Եսամաք» — քաշել, վրան խոյանալ:

(Բազմաթիւ լեզուներու կողմէն Քերեսթեանն օրինակ բերած է հայերէնի «Եսամաք» բառը, վազել խոյանալ բանը մը վրայ իմաստով):

«Եսամաք» — լուս, սքանչելի, նախընտանք:

Ուսկից՝ «Եսամաք» — լուս, հայերէն «Եսամաք», զիմենք «Եսամաք», և սանսկրիտերէն «Եսամաք» (այս վերջինը նախագա մասնիկ մըն է, ինչպէս հայերէնի «Եսամաք» և նոյն իմաստն ունին):

«Եսամաք» (կիւր) — բայ:
Տեսնել բառերէն «Եսամաք» և «Եսամաք» — մազ, եղիպտերէն «Եսամաք» — ստուտ վարս: Տեսնել նաև հայերէնի «Եսամաք» և «Եսամաք» բառը:

Նման է արաբերէն «Եսամաք» (պարսկերէն «Եսամաք») ուսկից ըստ արաբ-լատինարէնի usnea — քարերու, ծառերու վրայ բուսած պտերը, և հայերէն «Եսամաք»:

«Եսամաք» — ոչ:
Տեսնել յունարէնը, հայերէն «Եսամաք», մոնղոլերէն «Եսամաք», մանչուերէն «Եսամաք», արեւելեան ինչ-պաշտոնի արաբի է և սիբիրացի արաբի լեզուներով «Եսամաք»:

«Եսամաք» — ամառ:
Տեսնել հայերէն «Եսամաք», լիթուաներէն «Եսամաք», սլոնեացիներէն «Եսամաք», և յունարէն «Եսամաք» — նոյնն: Այս բառն չիտուած «Եսամաք» — գրկել (բազմաթիւ)՝ ձմառայ զին)՝ ճիշդ ու ճիշդ կերպով կը համապատասխանէ հայերէնի «Եսամաք» (ուրի-պարսկերէն):

«Եսամաք» — ուսիրի ծուծ:
Տեսնել հայերէն «Եսամաք» — նոյնն ողն — «Եսամաք» ուսիրի և ծուծը: (Տպագրական ոխով պէտք է ըլլայ «Եսամաք», այլ պէտք է կարգ «Եսամաք»):

«Եսամաք» — փրցընել ժողովուրդ, փետտել:
Տեսնել հայերէն «Եսամաք» — քաշել, վրան խոյանալ:

(Բազմաթիւ լեզուներու կողմէն Քերեսթեանն օրինակ բերած է հայերէնի «Եսամաք» բառը, վազել խոյանալ բանը մը վրայ իմաստով):

«Եսամաք» — ծանրութիւն, քիւ:
Թէև հայ բանասէր չէ ինչ-ստակով, հայերէնի «Եսամաք» բառը պէտք է զնել անոր առաջ, ինչպէս կ'ընեն այժմ բազմաթիւ գիտուններ:

«Եսամաք» (ուրուս) — բնական, բնական:
Տեսնել թուրքերէն «Եսամաք» — վայր, ստորերէն «Եսամաք» — մայր հայրենիք, գերմաներէն «Եսամաք» — մայր, որսերէն «Եսամաք» — մայր, յողմամա:

Տեսնել յունարէն «Եսամաք», սանսկրիտերէն «Եսամաք» — յողմամա:

«Եսամ» — հոթ:
(Քերեսթեանն չէ յիշատակած հայերէն «Եսամ» բառը):

«Եսամ» (ճէր) — տեղ, հող հողամաս:
Տեսնել յունարէն «Եսամ» — հող, քաղաքական լեզուով «Եսամ» — նոյնն, սլոնեացիներէն «Եսամ» — յողմամա, լատինարէն «Եսամ» — մակերես, զանգեղէն «Եսամ» — զայտ, սանսկրիտերէն «Եսամ» և «Եսամ» — հող (տեսնել թուրքերէն «Եսամ», հարաւային Աւստրալիա «Եսամ») — հող, հողամաս, հիթիթերէն «Եսամ» — երկիր, հայերէն «Եսամ», թիւրքերէն «Եսամ» — ընդարձակ:

Տեսնել յունարէն «Եսամ» — հող, քաղաքական լեզուով «Եսամ» — նոյնն, սլոնեացիներէն «Եսամ» — յողմամա, լատինարէն «Եսամ» — մակերես, զանգեղէն «Եսամ» — զայտ, սանսկրիտերէն «Եսամ» և «Եսամ» — հող (տեսնել թուրքերէն «Եսամ», հարաւային Աւստրալիա «Եսամ») — հող, հողամաս, հիթիթերէն «Եսամ» — երկիր, հայերէն «Եսամ», թիւրքերէն «Եսամ» — ընդարձակ:

«Եսամաք» — լուս, սքանչելի, նախընտանք:
Ուսկից՝ «Եսամաք» — լուս, հայերէն «Եսամաք», զիմենք «Եսամաք», և սանսկրիտերէն «Եսամաք» (այս վերջինը նախագա մասնիկ մըն է, ինչպէս հայերէնի «Եսամաք» և նոյն իմաստն ունին):

«Եսամաք» (կիւր) — բայ:
Տեսնել բառերէն «Եսամաք» և «Եսամաք» — մազ, եղիպտերէն «Եսամաք» — ստուտ վարս: Տեսնել նաև հայերէնի «Եսամաք» և «Եսամաք» բառը:

Նման է արաբերէն «Եսամաք» (պարսկերէն «Եսամաք») ուսկից ըստ արաբ-լատինարէնի usnea — քարերու, ծառերու վրայ բուսած պտերը, և հայերէն «Եսամաք»:

ԹՈՒՐԲ ՆԱԽՏՈՐՈՐ

Քուրբ նախատորմը Մայիսի 25-ին...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը հրամայեց միևնույն պահով...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

Քուրբը և անդիպակի նախապետը...

ՏԻԿԻՆ ՄԱՐԻ ՓԵԼԵԿԱՆԻ

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

Տիկին Մարի Փելեկանի մահը...

ԳՐՈՒԿԱԿԱՆ ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

Գրական գործունեության մասին...

ՍՐԲԱԶԱՆ ԵՐԱԺՇՏԱԶԱՆԻԷՍ

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Սրբազան Երաժշտազանի մասին...

Թ Օ Ք Ա Թ Լ Ը Ի
ՊԵՅՅՈՐՈՒԻ ՄԱՍՆԱՋԻԴԸ ՎԵՐԱԲԱՅՈՒՄ

ՍԱՔԱՐԻՍ (Ուսանողի էլիտայի)
ՍԻՆԵՍԱՆ ՍՅՈ ՔԻՇԵՐ ԿԸ ՆԵՐԿԱՅՈՒՄ

ՍԱՐԱՅ ԱՅԻՆԻՄԱՆ ԿԸ ՆԵՐԿԱՅԱԳՈՒՄ
ԾԻՐԼԻ ԹԵՍՐԸ

KARAKOY PALAS - ALAEMCI HAN
BANK UNINI
HOLLANTSE

ՀԱՆԳՍԱԲՈՒԺՈՒՄ

Հանգստաբերության մասին...

Հանգստաբերության մասին...

Հանգստաբերության մասին...

Հանգստաբերության մասին...

ՄՕՏԵՐՆ ՍԻՆԵՍԱՆ

Մոտերն սինեսանի մասին...

Մոտերն սինեսանի մասին...

Մոտերն սինեսանի մասին...

Մոտերն սինեսանի մասին...

ՀՐԱՊԱՐԱԿ ԵՆԱՆ

Հրապարակ ենանի մասին...

Հրապարակ ենանի մասին...

Հրապարակ ենանի մասին...

Հրապարակ ենանի մասին...

